

— «Պայտիկ, որ տեղ(ը) կ'ըլլաս»,

124. Ասաց. «Աբր տեղ(ը) կ'ըլլամ... չըլճ գլխոներ գ(ե)նր կ'իջնամ տ'իջնամ թակա՛որ(ի) արեւկայ յառե՛ճկը տակվէ ընցիմ, բ'Էլքիմ ըզ- շարեն թալայ վըր ձի (ի՛նչէ)»:

125. Ասին. «Պայտիկ, (ը)սին, վըլլա միւր Է(Լ), ա'ի,կնք (ը)նտեղ, յէ ճամբաթ չըլճգլխ- տեր. սիւ ընցը՛ յառե՛ճ մի (ի)յամ'նք»:

(Ըրոն-ն-իւնի):

— «Պայտիկ որ տեղ կ'երթաս»,

124. Ըսաւ. «Որ տեղ կ'երթամ... չէք գիտեր ո՛ր կ'երթամ. տ'երթամ թապաւոյի աղջկան պատուհանի տանիկներ անցնիմ, թերեւս թաշկինակը ձգէ իմ վրաս»,

125. Ըսին. «Պայտիկ, յիբաւի մնք ալ պիտի երթայիք այնտեղ, բայց չենք գիտեր ճամբան. դուն անցիր մեր առաջ երթանք»,



### Թ Ղ Թ Ա Վ Յ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ան Ս'են. եւ Սիրնի. Հ. Դերմիս Ալիկնեան.

2եր 1908 փետրուար 25ի նամակա փա- փազ յայտնեցիք՝ որ պատուական Հանդիսիք մեջ հրատարակած հայագիտական ուսումնասիրու- թեանցք ճասին եթէ ունենամ դիտողութիւններ՝ հարողե՛ք 2եզ: Ծօժարութեամբ մեծան կը կա- տարեմ զգափաքդ, քանզի բանասիրի յիսնամեայ կենացս մէջ ոչ ինչ այնպէս անործելի եղած է ինձ՝ որպէս ծանուցանել պլոց զսակաւն զոր գի- տեմ, ցանկալով որ եւ այլք շնորհ ընեն ծանու- ցանել ինձ զբազումն զոր շքիտեմ:

Յետ ցաւալից երկայն ամիսներու զոր ան- ցուցի, այժմ 2եր աղբթիք եւ որորմութեամբն Աստուծոյ կը սկսիմ ոգի առնուլ սակաւիկ մի, եւ յառաջ քան զամենայն կը փութամ հասնել վիսամ լաստիքդ:

#### Յ.

Գրեցիք (1908 Նոյեմբեր, երես 325 Բ) թէ «Խաղբակեմ» բայն բառալին անգամ յերեւան կ'իյնէ ի շեռին Տիմոթէոսի Ա. Աղեքսանդրացոյ «Ի Սուրբ Աղայ Մարիամ եւ յողջոյն Երեսարեթի» զոր հրատարակեցիք (անդ, 326 ա—327 Բ):

— «Խաղբակեմ» կը գտնուի արդէն ի Նոր Հայկազեան Բառարանին՝ երեք վկայութեամբք յետ Ոսկեգարու, յորք մին է այն Տիմոթէոսի. «Ըզըր ընթանալովն ոչ իւրե՛սիւն, յերբորդ ճառընարէ Ս. Ղազարու (ի 2եր հրատարակու- թեան, անդ, 327 Բ): Ար յաւելում շորրորդ (մանաւանդ թէ առաջին) վկայութիւն մի յսկե- զարէ. «Թէպէտ զամենայն կամի իւրե՛սիւն (Սա- տանայ), յառաքինիսն շխարէ զամագիւտ լինել» Ոսկեգարան, Մեկնութիւն Ա. Տիմոթեայ, Է. Երգորակ, 61:

#### Բ.

Ի նմին ամսաթերթի (335 Բ, ի ծանօթու- թեան 2) կ'ըսէք թէ «Հայ պատմաբանց քով լուսած է բուրբոմին (Յովհաննէս Բ. Գարեգինեցի) կաթողիկոսին փախուստն Կ. Պոլսի եւ հոն վախ- ճանկըն»:

1 88-րդ կանոնը՝ համար 58, 110 եւն:

— Թերեւս աւելորդ ըլլայ նշանակելն՝ թէ ի հայերէն թարգմանութեան Միխայելի Ասուրցոյ կը յիշուի կաթողիկոսին փախուստն եւ ճահն ի Կ. Պոլսի. «Եւ կաթողիկոսն մեծ» որ նստէր ի Դուին, քնաց ի կոստանդինուպալսի անել զաւրք ընդգիմնակ Պարսից... որ եւ յամելով նորա ի կոստանդինուպալսի, ննջեաց ուղղափառ խոստո- վանութեամբ, եւ մեծ պատուով ամփոփեցաւ յուղղափառացն», ապ. Երուսաղէմի, 1871, երեւք 264—265. Որ հրատարակիչն կ'ըսէ յերես 265, ի ծանօթութեան 1. «Բանք Միխայելի ակնարկին ի Մովսէս կաթողիկոս Եղիվարդեցի. այլ սա ոչ չորաւ ի Կ. Պոլսի, ինքե՛ն ձեռն օգնականու- թեան ընդդէմ Պարսից, այլ Պարզան զօրավար փախտեայ անկաւ անդ, եւ յուսական զօրք գար- ձեալ ի Հայոս՝ պատերազմեցաւ ընդ զօրս խոսրո- վու: Իսկ Մովսէս կաթողիկոս վախճանեցաւ ի Հայս յԱթոռ իւր յամի 593»:

#### Գ.

«Յովհաննէս կաթողիկոս Բաբբեանդեցի», ի վերնագրին (1909 Յունուար, 14 ա). եւ դար- ձեալ. «Ի նմին ամի յորում կ'ըքեց կեանքը Բա- րբեանդա՛յն» (Մարտ, 76 Բ):

— Ասելն էր Բաբբեանդեցի, Բաբբեանդեցի, զի էր ի Բաբբարան գեղջէ կողովու գաւառի Այրա- րատայ. իսկ Բաբբեանդէ գաւառ Այրարատայ: Ա՛յլ է եւ Բաբբարան քաղաք Արշարունեաց գաւառի Այրարատայ:

#### Դ.

«Հ. Ալիշան կ'անուանէ զՅովհաննէս [Բա- շարանեցի]՝ Միւսական», բայց թէ ինչ ազգերէ ունեալ եւ ինչ իմաստով, անյայտ է ինձ» (1909 Յունուար, 14 ա):

— Աղբերն է Յովհաննէս Մայրազոմեցոյ Թուղթն առ Գաւաթ՝ եպիսկոպոս Մեծ կողմանց, Վան Պարսիքոս եւ Նիւրբոբոնիւնաց. «Եւ ամին զՅովհաննէս մեծ Սեւ-նախ, ձեռնագրեցին (կաթողի- կոս): Եւ հնազանդեցան քաղկեդոնական կրաւ- նիցն». Պատմութիւն Արուսից, ապ. Հասնա- զարեան, 1860, Հ. Ա. երես 403:

«Առաջին Սեւ-նախն (որ եւ Միւսականայ, Միւսականաւ), եղած է Սուրբ Սիմէոն, ծնեալ իբր 390ին ի Սեւան կիլիկիոյ (Աղբշան, Սեւ-նախ, երես

213 Բ), եւ մեռեալ 459ին, Ունեցած է իւր օրինակին հետեւողներ Ստորոց, եւս եւ ի Հայոց: Սիւնն է իւր նմանից կը բնակէին ոչ թէ «ի գլուխ սեան», որ անկարելի է, այլ ՏՀԻ Ժամանակներէ մնացած կիսաւեր կամարակապներու (գլ. Portique) վերայ (տես Stylite ի Բառարանս Գաղղիական Ակադեմիոյ եւ Լարբէի): Կոր Հայկական Բառագիրքը աղքատ է «Սիւնական», բառի վկայութեամբք ի նմանեաց. առասիկ այն ամենայն յիշատակութիւնք բառիս զորս գրած եմ յիմ Բառարան Հայերէն լեզուի: «Ի Ջեննոնի՝ առուրս պայծառանայր Սուրբն Սիւննն Սիւնական», Անանիա Հերակացի, Ժամանակագրութիւն, Վենետիկ, 1904, երես 29, վերջին երկու տողք (տես եւ «Վարք Երանելւոյն Սիւննին Սիւնակեցի» ի Վարք Հարանց, Է. Ա. 324—326): — «Գանիւլ» վանից երեց եւ Սիւնական Սարբայի... եւ իշիտ Սիւնական եւ վանից երեց Սուսանայի: Թուղթ Սարբեաց ուղղագիտաց առ Ներսէս կթ. Բ Աշտարակեցի. Գլխ. Թուղթ, 52. — «Եւ ասէ Սիւնական իր էր աղգաւ Ասորի, ցեփրեմ՝ պատրիարքն Անտիոքն, Ես ընդ ձեզ ոչ հաղորդիմ... Եւ ասէ Սիւնական. Վառեցոյք հոս, ով տեր իմ պատրիարք», Վարք Հարանց, Է. Բ. 384. — «Եւ ասէ (պատրիարքն) ցլիւնական... Ելայն ժամ ստեղծաւ Սիւնականն զհասէ քանդելին՝ զարմացաւ... անդ, 385 (ուր կ'ըստի նա եւ «Սիւնակեաց», 384, եւ «Սիւնականաւ», 384 երկրորդ). — Կոր Հայկական, ի բառն «Սիւնական», ի մէջ կը բերէ գէտնապայ վկայութիւնք Ոսկիփորկէ: «Սակաւ որ տկարացեալ էր բան Սիւնականն, ինձ թուի՝ թէ այս է զոր կը կարգաւք է Գլխ. Թուղթ, 523. «Եւ անն սարկաւազ մի տկարացեալ էր ի բանն Սիւնակեցոյն», ուր եւ կ'ըստի վերագոյն: «Կոչեաց զնոսա Սիւնակեաց մի, եւ ասէ զնոսա», տես զայս բան եւ ի Միխայէլ Ասորի, տպ. 1871, երես 202, այլով շարագրութեամբ:

Իսկ Սիւնական ի Հայոց, բաց ի վերջոյրեալ Թովհանէ Բագարանեցոյ՝ որ պատ եղաւ հակառակաթու կաթուղիկս ի բաժնին Եանաց՝ մտ ի կատարած Ջ գարու, կը յիշուի եւ այլ ան Թուհուս. «Կանոնք Սահակայ վերջնոյ Հայոց կաթուղիկոսի: Հարցմանք կանոնականք Թահանու Սիւնականն քարաբաց, եւ առնելիք երկեայ Գատասխանիք նմին Սահակայ՝ Հայոց կաթուղիկոսի, եւ նորին աժողակեաց եպիսկոպոսոս «բազմաց» Տաշեան, Եօսոյի, երես 372 Բ. ուր գրեալ է եւ Սիւնակիւն, երկրց, 272 Բ, 427 Բ, 653 Բ, որ թերեւս ուղղագոյն ըլլայ, ինձ անձանօք նշանակութեամբ: Կա եւ Սողոմոն Գառնեցի, կաթուղիկոս յամեն 788—789, Սիւնական եղած է յառաջ բան զկաթուղիկոսութիւնն, ինչպէս կը տեղեկանանք ի յաջորդ «Սիւնականութիւն», բառէ Մաշ-

1 Սեպու է «Ջեննոն», որոյ կայսերութեան տարիներն են 474—491, մեծուք Սիւնն Սիւնական վանանած է յամեն 459: Սիւնն պայծառացած է յառուր Թեոփոս Բ. Մարիանոս եւ Լեւոն Բ. կայսերաց: 2 Սիւնական աշխարհ, կորիւն, Վարք Երանելւոյն Մարտոյց, տպ. 1833, երես 14, տողք 12—13 ի տարի, է երկին Սիւնեաց, Սիւնեք:

տոց վարդապետի Եղիվարդեցոյ, այն՝ որ յես մահուան Գեորգոյ Բ. ի Գառնեցոյ նստաւ յաթուռն կաթուղիկոսական լով 7 ամիս («Սիւնակաւառութիւն», շկայ ի Նոր Հայկականին). «Յիս գրով հասեալ կայր յամենայն երկար բանիւք, զոր Տեառն Սողոմոնի [Գառնեցոյ], Հայոց կաթուղիկոսի, մինչգոն է պնդանալիս լեալ է ի (այլ. լեալ էի, սիւլ) խոստումնն տան հարցեալ է թղթով զեւր վարդապետն Սողոմոն Հարանց հայր:» Մշտոց վարդապետ Եղիվարդեցի, Թուղթ առ Գեորգ կթ. Բ Գառնեցի Արարտ, 1902, Եւսիս-Օգոստոս, երես 748. այս է զոր կ'ըսէ Ստեփանոս Ուսպիւնեց, Պատմութիւն Յան Անտիոքի, Մոսկուա, 1861, Գլուխ 1Գ. երես 116. «Կեզնէ (ի կրանաւորաց ուխտին Մաքեդոնաց) գնացին... ի գաւառն Հիւրակայ, ի սուրբ ուխտն Ջրեակ, յորում պայտանայր այն կ'ուր Սողոմոն (աշակեալ Սողոմոնի Հարանց հաւր) նշանութեամբ սիւնանաւ (լեալ):»

Ե.

«Նեանն սպանկական են առաջնորդ եւ կարգապետ զին պարտ է ասել (տպ. զնա պարտասեւ) որ ազգի միոյ ապաստմութեան երկու պատճառ, այլովն հանդերձ, կը գրէ Արթնանէ Բերթոլդ առ Սորմէն Սորասեպա (Գլխ. Թուղթ, 93): Այս բանք կ'ակնարկեն բառ Ջեղ ի Թովհանեան կաթուղիկոս Բագարանեցի (1909 Եւսուար, 15 ա, 17 ա, ծանոթութիւն 3):

— Ես կարծեմ թէ կ'ակնարկեն ի վարդան Մանկոնեան՝ որ սպանեց զմարզպանն Սուրեն յամին 572, եւ ապաստմեաց ի Գարթեք (այլ. Սուպեւ կը հաշուակայ եւ Է. Արեւան (Արարտ, 407 ա):

Զ.

Արթնանէ Բերթոլդ կը գրէ ի նմին նամակի առ Սորմէն (Գլխ. Թուղթ, 97). «Փոխանակ նեղ գրանն է իշխմանոց շլայն բանայցէ: Սուպեւ կարդացած է եւ Է. Յ. Գաթրբեան (1909 Եւսուար, 16 ա, ծան. 1), զորոյ աշխարհաբար թարգմանութիւնն ի մէջ կը բերէ (անդ, 17 Բ). «Փոխանակ նեղ գրանն իշխմանն շլայն պիտի բանայ:»

— Ըստ իս պետք է սրբագրել շիւնմանոց (իշխմանիւն), սեռական (ոչ բացասական), զի Արթնանէ կ'ակնարկէ ի նոյն ինքն Սորմեայ բանն (Գլխ. Թուղթ, 91). «Մտանիւ կ'ընտարութեամբ եւ նեղութեամբ ընդ նեղ գուռն սիրոյ, եւ բունու շլայն գուռն իշխմանն» (տպ. թիշխմանութեամբ):

Նախեաց ամեն կարգի Մատենադարանութեանց մէջ շատ եւ շատ անգամ ընդօրինակողք «Ջ» նախդր գրած են սխալմամբ փոխանակ «Ի» նախդրի, եւ «Ի» նախդր փոխանակ «Ջ» նախդրի, զորս մի բառ միտէ նշանակած եմ յիմ նԱնտիֆ երկարութեան Գիրքին է գուշակել թէ «Ջ» եւ «Ի» կարեւոր նախդրներուն այս շփոթութեամբ՝ որչափ եւ որպիսի անհեղեղ, անիմաստ եւ անքերական ասացուածներ ծնած են:

ե.

Գրած է Լ. Յ. Գաթրճեան (1909 Յու-  
նուար, 18 ա). «Քիչ չէ, 50 եւլիֆոլորուսի եւ  
390 Լարը (վանոց) եւ քահանայք ժողոված Գրե-  
նոյ ճայր եկեղեցին»:

— «Եպիսկոպոս Ե՛ր, կ'ըսէ եւ Գիբնի  
Թղթոյ, 147, որ յառուանէ կը նշանակէ լոկ 12  
Եպիսկոպոս: Բայց Ուխտանէն թո՛ւի թէ կարգա-  
ցած է «Եպիսկոպոս ժ», զի կ'ըսէ «Այս քառն  
Եպիսկոպոս» (Բ. Լ. 55), եւ իբրց ալ կը նշա-  
նակէ յառուանէ 10 Եպիսկոպոս միայն, ի բաց  
թողով զՅովհաննէս՝ Արծրունեաց Եպիսկոպոս, եւ  
զՅոհաննէի՝ Ելոյ Եպիսկոպոս, որ կան ի Գիբն  
Թղթոյն:

Ը.

«Յովհաննի Ելոյ (?), Թազուս Առնայոյ (?)  
Եպիսկոպոսուելոյ, կը գրէ նոյն Լ. Յ. Գաթրճե-  
ան (1909 Յունուար, 18 ա), յայտնելով զեւր  
տարակոյսն՝ «Ելոյ» եւ «Առնայոյ», անուանց մասին:  
— «Ելն» (սեռական Ելոյ), եւ «Առնայ»  
(սեռական Առնայոյ), երկզքին եւս Պարսկահայոց  
գաւառներ են: Առնային կը գրուի Ելն, Եղն,  
Էղն, (սխալ եւ ուղղակիաբն Եւ, Եւ, Էւ, ի Ցան-  
կին Յատուկ Անուանց, Գիբն Թղթոյ, 548), Ելն,  
եւս՝ Ալն (որ եւ սյովով անուանք Կուրիճանի՝)  
Եղիորդն կը գրուի Առնայ եւ Ըռնայ: Աւաստիկ  
վկայութիւնք ի բրոց:

Ա. Ելն կամ Ալն. «Գործնուոյ յեկեց կայ  
Կործեկց առ Ատրպատականաւ, եւ ունի գաւառս  
ինս. Ալն՝ որ է Կուրիճան» յարեանայն, Աշխար-  
հացայց, 608. որ յՃղզարդական օրինակին հրա-  
տարակելոյ ի Սուրբանէ, յերես 32, կը գրուի  
«Ալն», որ կոչի Կուրիճան» — «Յալագս Եպիս-  
կոպոս» որք ընկալան ալթոս ի տեղին սեղեխ ի  
Արբոյն Գրիգորէ յիւրաբանչիւր գահսա... Առա-  
ջին՝ Լարայ Եպիսկոպոսն... քսան եւ եւթն՝  
Մեհոնէեաց, քսան եւ ութն՝ Ելոյ», Ուխտանէս,  
Ա. հ. 100 (Ելոյ անուոք չի գտնուիր ՚Արարոյ  
ամապարի, 1905, Յունիս, երեսց 558—559). —  
«Յոհաննի» Ելոյ Եպիսկոպոս. Գիբն Թղթոյ, 146.  
Կամ Ելոյ, անդ, 149. Կամ Էլոյ, անդ, 151.  
— «Ալոսնել» Ելոյ տեր. Թովմաս Արծրունի,  
Ա տպ. 161. — «Հանին ի սահմանայն Հայոց,  
էր որ ի կողմ Ելոյ, եւ էր որ ի կողմ Ատրպա-  
տականի եւ Պարսից», անդ, 166. — «Արով  
եւ [է]առ իսկ գգաւատն Ելն» Անանուն Ար-  
ծրունի, 313. — «Իսկ Գործնուոյց գահահն

խուժան անեալ, զազառանց եղեալ ընդ անկոխ  
ճանապարհս, զան հասանն ի Մարդաստան  
գաւառ՝ յաւանս վիտաս... Իբրեւ եհաս  
գաւժկան առ մարդայն Հայոց Գուրգեն, Ելայ  
զհետ նոցա հազար արամբք, վառեալ ի զէն եւ  
յասպաղեն, եւ զնոցեալ եհաս Այն՝ գաւառ»,  
Թովմաս Արծրունի, 291—292. — «Տեր Երեմ  
(տպ. Եղեա) անս եւթն: Ի Տեր Երեմէն (տպ.  
Եղեայէն) էառ զԱլթմամբ Գազիկ, եւ ետ նմա

գրին 1905 տարւոյ Մայիսի, Յունիսի, Յուլիս-Օգոստոսի,  
Սեպտեմբերի եւ Ընդեմբերի հնոց թիւերուն մէջ ընդար-  
ձակ ուսումնասիրութիւն մի հրատարակեցի, «Թովմաս Ար-  
ծրունի եւ Անանուն Արծրունի երկու սյովուսլ Գաւառս.  
Գիբն եւս վերնաբով: Աւաստասիրութեան նկատմամբ  
կը գրէ Լ. Յ. Ղազիկան իւր Լոյսնու Սար Մարտի-գի-  
տութեան գործոյն մէջ, 1909, էջ 772, յանուն «Թովմաս  
Արծրունի», «Գիբն, ի յարպրի ծանօթ չէ վերստին թեան  
Թովմասի հրատարակութիւնը, որուն Յառաջանին  
մէջ արդէն՝ Բրտեհէն շատ առաջ (1852) կրկն գրեւերու  
գլուխութեան մասին իւր խառնիք Ղազիկան կ'անդրդի  
Ի հետագայ բանս վերստին թեան Թովմասի հրատա-  
րակութեան Կարիւստանութեան յերեսն 2-3, զորս եւ  
իճքն ի մէջ կը բերէ յէջ 768 իւր գործոյն, «Արեւոս դե-  
րին եւ յընթացից անտի վրայոցն ուստիւր, այլ մասեան  
որ պիտի ի լուս անդր, ո՛ր միայն եւ նոյն մասեանութեան  
գործն, Թովմասի ասեմ Արծրունոյ, այլ յետ նորա սյլ որ՝  
որոյ սնուն չէ մէջ ծանօթ. յառաջ խաղաղոցեալ է  
զպատմութիւն մինչեւ ի ՇՀ առ Հայական սուստերս, որ  
է 1221 Երրդ յէջ 1221, սյլ 1121, ինչպէս սրբագրած եմ  
Ի Բաւճաղի 1905, Մայիս, երես 232 բ, ծան. 6. Ղազի-  
կան եւս սխալ կը գրէ յ1221», անդ, էջ 768) առ  
փրկական թուարկութեան, յորս անմարտի էր Թովմասի  
Արծրունոյ մեալ կենդանի, այն՝ որ զիբն ժամանակա-  
կեց զնէ Գազիկ Արծրունոյ, մեռելոյ յամ անուն 927  
կարգա՝ 943. ինչպէս եւ զայս սրբագրած եմ ի Բաւճաղի,  
1905, Մայիս, 233 ա. Ղազիկան եւս «927», անդ, էջ 768):  
Ղազիկան բնաւ կարգաբան չէ զմիջոցին  
ուսումնասիրութիւն, ուր յայտնուցեալ գրած եմ (Մայիս,  
227 բ—228 ա). երկու սպագիրութիւնս ունեիք Թովմասի  
Արծրունոյ Գաւառութեան. առաջին՝ Կոստանդնուպոլսէ,  
1852. սրբագրէ Միլիթի-դի Թանգարանի վերստին-  
թեան... Կը հետեւի՝ Կոստանդնուպոլսէ սրբագրէ շտե  
Իսիք «Յօդոսի», եւ այլն: Իսկ թէ «Բրտեհէն [սրով եւ  
յինէն] շատ առաջ 1852ին Կ. Պոլսի հրատարակեցը  
«Արկին գրեւերու գլուխութեան մասին իստան եւ արդէն,  
ինչպէս կ'ըսէ Ղազիկան, սյովուսլի շտեմաստութիւն է:  
Կ. Պոլսի հրատարակեցը, հունգար իբր անմասն հայա-  
գիրտի եւ քանակեցը, իբրեւ Թովմաս Արծրունոյ գործ  
ընդունան եւ նուեւ զԱնանուն Արծրունոյ Գաւառու-  
թիւնն, այն Անանուն որ ժամանակակից է Գազիկ Ար-  
ծրունոյ թագաւորութեանն եւ շինութեանց Ալթմամբայ  
ի կէս ձ գարսն, Կ. Պոլսի հրատարակեցը ըսեմ թէ  
«Իտո նորս (Թովմասի Արծրունոյ) սյլ որ՝ որոյ սնուն  
չէ մէջ ծանօթ, յառաջ խաղաղոցեալ է զպատմու-  
թիւնն մինչեւ ի ՇՀ առ Հայական սուստերս, այս իճքն՝  
մինչեւ ի մեր թուականն 1121, այն ձր գարսն Յաւե-  
լուստին համար է զորսն եւ իստան Եւ (Մայիս,  
232 բ, ծան. 6): — Զիմ վերջոյնուս սուստասիրութիւն  
Թովմասի Արծրունոյ եւ Անանուն Արծրունոյ Գաւառու-  
թեանց յարգացած չին Բաւճաղի եւ սյլ երկու Միլի-  
թիսեան կոստանդաբը, որ Ալթմամբայ շինութեանց  
նկարագիրս վերագրեցին զարեմալ Թովմաս Արծրունոյ,  
սնս Բաւճաղի 1907, Սեպտեմբեր-Ընդեմբեր, 455 բ, եւ  
1908 Մայիս, 231 ա.

1 Չգիտեմ թէ նոյն է եւ Ալանոս կամ Յա-  
գանան, յարեանայց Գաւառութեան Բ քոց ութններորդ  
զինոյն վերնաբովն մէջ. «Յայտարարութիւն սակաւուց  
անկեանն եւ վարաց Գրիգորի եւ որդւոցն, ի թղթոյն  
Արտիսեայ Եպիսկոպոսի, որ վասն հարցմանն Մարկոսի  
միայնաբե ի Արտիսեայ, Ջայս Արտիսեայ «Էղն» կ'ա-  
նուանէ Լ. Գաթ. 2. (Լոյս. Էն Գաթ. տպ. 1886,  
երես 161. տպ. 1887, երես 181): չգիտեմ ուստի սակաւ-  
«Արտիսեայ կարգա՝ Արտիսեայ՝ Մարկոս անունով միայ-  
նակեցի մէ ինքնաբոքը, որ Արտիսեայ շատս կրկն առա-  
նացած էր, Լուսաւորայց վարաց Գաւառութիւնը շարս  
գրեց նամակի մեւով»:  
2 Գիտեմ Բաւճաղի ընթերցողք՝ որ նոյն ամա-

գին՝ շինեաց եւ կառարեաց անդ (ՍԱՂԹՄԱՐ) զեկեղեցիսն : Եւ (ՏԵՐ ԵՂԵՆԷ) է թաղած ի Բերդաւորս : Սամուէլ Անցեցի, 99 : Հիւրքման գիտե միայն է՝ ԱՍԼԷ, ՍԱՂԹԱՐՏԱՅԱՅԱՅԷՆ Խորենացուց եւ ի թովմայն Արծրունուց (Հանգեա ԱՆՍ. 1905, Օգոստոս, 252ա), եւ ոչ գ՛ջեի, ՍԱՅԱԿԷ եւ Ինճիճեանս, Սորբքբ. 151—152, ուր շկան ոչ թովմայն Արծրունուց սեռախաղցն՝ «ԵՂԷ, յերկու տեղիս, ոչ Արանուն Արծրունուց միակ վկայութիւնն «գգաւառն եիի, Միայն կայ անդ Սամուէլ Անցեուց «Իլիկ» յերես 173, ծան. 2, զոր Ինճիճեան չէ Տեսագրածս («Ուխտանէս», եւ «Գիրք Թղթոցն» յայտ է թէ անձանթ էին առ կենդանութեամբ Ինճիճեանի) : Հ. Ղ. ԱՆԴՅԱՆԻ ՇԱՄՈՐ ԱԼ «ԵԻ», եւ «ԱՍԼԷ» մի եւ նոյն անունն է, զի կը գրէ ՍԱՂԹԱՐՏ, Յանկ Տեղեաց, երես 568, սինակ երրորդ, տող վերջին : «ԵԻԷ (ԱՍԼԷ) 552,» որ է վկայութիւնն Ուխտանիտի գրքոցն ի վեր անգր : Բ. ԱՆՆԱ ԿՄԱԸ ԸՆՆԱՍ. «Պարզահայտ... ունի գաւառս ինն. ԱՍԼԷ՝ որ է կուռիճան, Մարի, ... ԸՆՆԱՍ, Խարենացի, Աշխարհացոյց, 608. որ ՍԱՂԹԱՐՏԱԿԵԿԱԼ օրինակին, յերես 32, կը գրուի զԱՆՆԱ. — Թարգէտս Անայոց եպիսկոպոսն» ԳԻՐԷԹ ԹՂԵՑԷՑ, 146—147. ոչ ուղիղ ԱՆՆԱյ եւ ԱՆՆԱյ, անդ, 149, 151, փոխանակ ԱՆՆԱյոց. — «ԸՆՆԱյ, Չարե Տաւան... զՏԱՄԲԵՐ եւ զԱՆՆԱյն» : Թովմայն Արծրունի, Ա. տպ. 283. — «Եյանէ մարգարանն (Գուրգէն) ի վերայ նոցա, եւ յիւրն Տանէ զՏԱՄԲԵՐ եւ զԱՆՆԱյ գաւառ...» անդ, 291. — «Չգաւառն ԱՆՆԱյ» զոր այնքան վաղագոյն այլապէս գեանցն յափշտակեալ էին : ԱՆՆԱՆՈՆ Արծրունի, 294 :

Թ.

Իստանէլ զինքեանս ի միաբանութիւն Եկեղեցու ճշմարիտ հասարակ Գրիտոսոսի (1909 Յունուար, 20 ւ, ծան. 3) :

« ԸՃՄԱՐԻՒՄ ԵՆՐԻՆ (= ԵՆՈՒՐԷՆ) Գրիտոսոսի, ունի Ուխտանէս, Բ. լէ. 64, տող չորրորդ ի ստորէ. քառ որում ուղղեալ է եւ ի ԳԻՐԷ ԹՂԵՑԷՑ, 579, տող 6 : Հասար եւ Հասար բառերն բարձրձ ուրեք այլ ընդ այլը գրեալ են ի Մատենադարանութիւնս Նախնեաց : օրինակ մի ի Մանգակունուց որ օրինակ մի ի թովմայն Արծրունուց նշանակած եմ յիմ Հայկախն Բառարկունիան, երես 70, թիւ 64 :

Թ.

«Աշտատ-Յեզգայար... յառաջացաւ Հաշտատեան եւ Տապապեղեցոց Չիխուիճ, Ստապ... քաղաքներն» (1909 Յունուար, 20 բ). եւ ի ծանօթութեանս 1՝ «Նուսնեցի Չիխուիճ (Քէրից) : Գարձեալ (Ապրիլ, 104 ւ, ծան. 4) : «608/9ին Աշտատ-Յեզգայար Չիխուիճի եւ Ստապի Տես նուաճեց Պարսից լծոյն ներքեւ :»  
 = Չիխուիճ կը գրէք՝ Տեսեւեկով Սերիոսի (Պ. պ. 123. Բ. տպ. 77) : Բայց Մտեփանոս Աստուղ (Բ. Բ. 86, տպ. Գեարդ) կը գրէ ԿԻՐԷՆԷ. «Եւ Աշտատ (տպ. Աշտո) ոճն՝ առաքեալ յարքայն Պարսից Խարսիու, եւ Տարեալ զՅԵՆՆԱՆ՝ էստ զԿԻՐԷՆԷ քաղաք Հաշտանից, Վաղուց գրած եմ

յիմ Տեղեկութիւնս ի գիր Պարսկախն Ստեփանոս Ծարենցոյ» : Ասովի իւրեցեայ (արտասպաս «Գրականական եւ Պատմական Հանդիսիցն»), Մտկուս, 1889, երես 26, ծան. 1. «Չիխուիճ գրեալ է ի կրկին սպագրութիւնս Սերիոսի. այլ ուղիղն է ԿԻՐԷՆԷ, կամ քառ Ասողկայ ԿԻՐԷՆԷ : Չորրորդ Հայոց Հաշտանից գաւառին մէջ նշանադրեր այս բերդաքաղաքը, զոր բարձր անգամ կը յիշատակեն նա եւ Սարսին կայսերութեան պատմագիրք Կիւարիւն անուամբ : Ըստ Պրոկոպոսի՝ ԿԻՐԷՆԷ Տեսի էր ի Թեոդոսուպոլսի (Կարնի) չորիւք սուրբքք. տն՝ Լեբեաւ, Histoire du Bas-Empire, édit. de J. Saint-Martin, Հ. Թ. երես 76, ծան. 2 : Կենսանք պատմագրի (որ էր ի վախճան Չ գարուն) լատին թարգմանիչն կարեկիով թէ Կիւարիւն նոյն է ընդ Կիւարիւն ըստ, որ կը նշանակէ «Կիթնոս Տարականի», երաժշտաց եւ ընտրահարց վերայ առած է գրանս յոյն մատենագրին. Թոն Լեբեաւ, սուգ, Հ. Թ. երես 149, ծան. 4 : Տն՝ ԿԻՐԷՆԷ եւ Ինճիճեանս, Սորբքբ. երես 45 : — Ի խորենացու ընդարձակեալ Աշխարհացոյցին, յերես 30, յիշե նաեւ Լուսաբանիճ քաղաք ի Չորրորդ Հայոց :»

Հիւրքման կը գրէ «ԿԻՐԷՆԷ, քառ Ասողկայ, Հանգեա ԱՆՍ. 1905 Մարտ, 86 բ—87 ա, եւ ծան. 1, յերես 86 բ : կը գրէ «Չիթառիճ», 1906 Մերիոսի, եւ «ԿԻՐԷՆԷ, քառ Ասողկայ, 1906 Մարտ, 81 բ : Եւ նոյն տարուց Գեփանեբերին որիչ կը գրէ «ԿԻՐԷՆԷ», 363 բ, եւ «Չիթառիճ», 366 ա, զոր եւ կ'ուզէ ստուգաբանել ի Չէթ («Ճիթապոլոյ իւլը») բառէն, եւ ապա կը հարցնէ. «Ի՞նչպէս Չիթառիճը Կիթնիճի Տես Տաւանայնեցընելու է, Ես կարծեմ թէ «Չիթառիճ» քաղաքարդի սխալ է, փոխանակ «ԿԻՐԷՆԷ», զոր կը Տառատանն ոչ միայն Ասողկան «ԿԻՐԷՆԷ», այլ եւ յոյն պատմագրոց (Պրոկոպիոս, Մենանդրի, եւ այլապէս) Կիւարիւն եւ Կէրից գրութիւնը, եւ ասորական Չիտրիզ զոր կը յիշէ Հիւրքման (1906 Գեփանեբեր, 366 ա) :

Թ.

«Արքայից արքայ բարեբարութեամբ արար եւ զվեց յաշխարհարձակ... 1909 Մարտ, 80 ա. (ԳԻՐԷ ԹՂԵՑ, 168) : Եւ գարձեալ. «Արքայից արքայ բարեբարութեամբ արար զեա սշխարհարձակ... 1909 Մայիս, 141 բ (ԳԻՐԷ ԹՂԵՑ, 170) : ուր եւ ի ծանօթութեանս 3 կը գրէք. «Համանիչ կը թուի սասր [այս ինքն «Ագուհ, բառին] «աշխարհարձակ»ը, զոր կը գործածէ Կիւրիոն :»

= Սիւսառ Արկան մարգարէ կը գրէ առ Կիւրիոն (ԳԻՐԷ ԹՂԵՑ, 168—169). «Եւ յարձակ մարգարէն Սառուած սորմնացաւ, եւ արքայից արքայ բարեբարութեամբ արար եւ զվեց յաշխարհարձակ, հաւատոյ եւ եկեղեցեաց կարգէ աւելագոյն պատուէր ի վերայ արար, զի ընդ միմեանս խաղաղութիւն եղցին» : Չոր բանս Սիւսառայ կ'երկրորդէ Կիւրիոն յիւրում պատասխանելուն (ԳԻՐԷ ԹՂԵՑ, 170). «Որ գրեալ էր [ձեք առ իս Կիւրիոն] թէ... արքայից արքայ բարեբարութեամբ արար, զեա [զՍիւսառ] [յ]-շխարհարձակ, եւ վանս եկեղեցեաց

և հաւատայ եւ ընդ միմեանս խաղաղութիւն ու ներջ' պատուէր է վերայ արար', Երկուսն եւս տեղիորդ՝ ոչոյ է կատարեալ եզակի երրորդ գեմ՝ «Արձակում» բայի, եւ կը նշանակէ ոչ-յիւտո՝ որ է սուբորգանն, կատարեալ եզակի երրորդ գեմ՝ «Արձակեմ» բայի, Սմբատ ըսել կ'ուզէ. «Երբ արջայից արջայն (խտորով Բ Ապրուելդ) իւր բարեբարութեամբ չէ- ոչ-յիւտոյ յ-ընդ-ըն (յո ինչն է Հոյ), մասնաորպէս պատահորէր որ քիճոնական ինդիքներն խաղաղութեամբ կարգադրենք ի միասին», Տեւեք ոչոյ է = ոչ-յիւտոյ ի յաճորդ վկայութիւնն. «Իսկ կրրեւ մերձեցաւ եւ ծանեաւ նա զՅոհաննէս, զամուսթի հարաւ, զոստ ոչոյ է եւ փախեաւ.» Եւս. Եկեղ. Գ. Իգ. 192. — «Ջըմբռնականն ի նմանէն Գ-յիւտոյ [= Արձակեմ], զբնաւորն կոխեաց, եւ լայն ոչոյ է [= Արձակում]՝ ասելով. Եկեղբ ամենայն ագգ եւ ազնիւք աւաստեաւ եւ Հայր.» Ոսկեբերան, Ի Վերացումն Տեառն. Հ. Բ. Մեկնութեանց Պաւղոսի, 758: «Եւ արարեալ աղաւթ» ոչոյ է զնա.» Վարք Հարանց, Հ. Ա. 600: Տեւեք եւ «Արձակում», Ի Նոր Հայկական Բառարանին, ուր կան եւ Սահմանական ներկայ ոչ-յիւտոյ, Անկատար ոչ-յիւտոյ (կամ ոչ-յիւտոյ յ յսկեղաբէ. Ոսկ. Երբ. ԺԱ. Յորք. 504), ոչ-յիւտոյ (Ի Ջալալարկայ կաթողիկոսի. Հրամայական ոչ-յիւտոյ (Սոսկեղաբէ. Կիրեղ Ազեքեանդրացի, Մեկն. Սարազանց): «Իսկ նոցա տեսեալ թէ ոչ ոչ-յիւտոյ, յարուցեալ փախեան գաղտ.» «Արձակեմ» զի, զի մեռանիմ», կը կարգանք ի Վարս Հարանց, Հ. Բ. երես 111, տողք 3—4, եւ երես 104, տող 10. Բայց Նոր Հայկականն (Մարձակում) ունի ըստ այլ Չեռասիկոյ ոչ-յիւտոյ, ոչ-յիւտոյ: Այսպէս եւ ի Ծառոս Ոսկեբերանի, տպ. 1861, յերեսն 546—547. «Առնու Եկեղեցի գայլ, եւ ոչ-յիւտոյ ոչխար, ի ծանօթութեան 1 նշանակեալ է. Երկաթադրին ոչ-յիւտոյ».

ժԻ.

«Ձե աշխէ որ ինձ հասեալ է ի տերանց» (1909 Մայիս, 141 ք.) եւ ի ծանօթութեան 3 կը գրէք. «Աշխէ կամ Աշխէնդ, զոր կը գործածէ հոս Կիրիսն [Գիրք Թալինց, 170. «Ձե աշխէնդ եւ ինձ հասեալ է ի տերանց.» բայց յերես 580, տող 4, ուղղեալ է ի հրատարակէն «զի աշխէ» ոչ եւ ինձ (տպ. որ ինձ) հասեալ է,» եւ այլուր կը գրէ առ Սմբատ. «Աշխէք ձեր եւ փառաւորութիւն» (Գիրք Թալինց, 170), այլուստ աննանօթ է: Կ'երեւայ թէ պարսկական է ծագումը. Տնտես. պարսկ. azadeskari, ազաս, ինքնիշխան. հոմանիշ կը թուի ստոր «աշխարհարկաւք, զոր կը գործածէ Կիրիսն», այլովքն հանրեմ:

— «Աշխէ» սարսերն է կարծւք, եւ կը նշանակէ Ըռք, փառաւորութիւն: Կիրիսն գրելով առ Սմբատ՝ «Աշխէք ձեր եւ փառաւորութիւն», թուի ինն «Փառաւորութիւն», բառի մեկնել գ'Աշխէն: Ասորբերն ելափ կը նշանակէ Glorificatus est, փառաւորացեալ (Payne Smith, Thesaurus Syriacus, ի կարգի Զ-ն նշանագրի, էջ 1087). — Ելափն կը նշանակէ Splenduit, Nitidus factus est; de vultu

Mosis, ի գիրք Ելեց, ուր մեր թարգմանութիւնն ունի «Փառաւորեալ», գլուխ ԼԻ. 29, 30, 35 (Payne Smith, տեղ, էջ 1087): Արմատ բառիցք է Ջճ., Gloriatu est, Superbivit (Payne Smith, տեղ, էջ 1086):

Վ'ողունեմ սիրով զպատուականն եւ զբազմապատակ Հ. Յաղոսու Ա. Տաշեան, եւ կը հաս. զորքեմ նմին զայբորդք: «Չայնեմ» բային նկատմամբ գրեց ի Հանդիսիք, 1906 Մարտ, 79 ք, ծան. 1. «Ինքրախն դարձուած մյն է՝ «Իսկական աստուածութիւնն ի ծածկութեանն ի վերայ քան կատարական նմանութիւնս եւ յյայնէ կազդեցուութիւնս, յորմ յանձնական եւութեանն զիւրն ունի» (Ագաթ. 204 [Ա տպ. 208 Բ տպ.]); քան տարի յառաջ դրած եմ ի Ստղոհոյն առ Մեծ. Հ. Գրիգորիս Ա. Գաւէճեքարեան, թէ Աշխէան գեղի յիշեալ «ինդրական, տեղիք ուղիղն է ըստ եւ.» «Ի վերայ քան զատարական նմանութիւնս եւ յայն է- զազդեցութիւնս, յի-բոմ յ'անձնական եւութեանն զիւրն ունի», Տարույս Բազմաձիւղն մէջ, Ապրիլ, 154 ք—155 ա, Հ. Յ. Ազեք լատիներէնի միջնորդութեամբ փորձեց պարսել յայնիւ շարք-ցոխիւն, յորմ յայնչոյն ետիւնեմն զիւրն ունի՝ «անիմանալի բառերը».

Ողջոյն մյն ալ առ միւս բազմապատակն Հրաշխայ Աճառեան, զորոյ ակործով կը կարգւած զամենայն հայազգիական զրուցութիւնս ի Հանդիսիք եւ այլուր, ցաւելով որ առողջութեանս վատթար վիճակն կ'արգելու դիտորութիւններ յիմ կողմանէ: Կը նշանակեմ միայն զՏեառապարս:

1. Չայն զի մկազմ (առ մարդանգամ ?) գազանքն այնքիկ. Յեշտասկարան Եփրեմ կաթողիկոսի Սոյո, գրեալ յամին 1771. Հ. անդեմ ԱՆ. 1908 Նոյեմբեր, 331 ք: Ո՛չ «Տարգմարտ գազանքն», այլ «Տարգմարտ գազանքն», ինչպէս ըսած է Արիստակէս Լաստիվերցի՝ յերես 79: «Ի սաստիկ սառնամանեաց դաշտին բրտացեալ էին ձեռք եւ ոտք Տարգմարտ գազանքն», գազանքերն Monstres à face humaine (Լաստիվերցի եւ Եփրեմ կաթողիկոս Սոյո կ'անկարկեն յայն «Տարգմարտ գազանքն») որ գարբեր է

է «Լաստիվերցի, Թ. Կ. բուն մեկնումն Արիստակէս վարդապետի, ոչ «Լաստիվերցի», «Լաստիվերցառն», «Լաստիվերցի», «Լադիվերցի», «Լաստիվերցառն», որպէս թէ ծնած ըլլար ի Լաստիվերց առիկ, որ չէ ուրիշ ի գիր. «Լաստիվերց. հարկնէք Արիստակէս վարդապետի, զի երբ ինքնեան, Ստրտեմ. 520: Յեռանք Չեռազին Երբաճաճ Երիցու (չարիք սոսի Ի Սոսիմանու Սոսիկ, տպ. Պերսորբի. 1885: Յառաջանալ, երեք ԼԻ տպ զերկն — ԼՔ), գրուած է. «Պատմութիւն Ըլաստակէս Լաստիվերցոյ վարդապետի», «Սոյալահան կամ Լաստիվերցի», զի գրէ եւ Սոսիմանու Ուսուցիցի, Ա տպ. 215. Բ տպ. 179, ուր չէ նշանակեալ այլ ընթերցուած: Նշանակէ եւ Կիրիսիս Գանձակեցի. «Ըլաստակէս վարդապետ, կոչեցեալ Լաստիվերցի», տպ. Վենետիկ. 1865, երես 4. ըստ որում եւ ի Չեռազին վերջուեալ Երբաճաճ Երիցու. «Իրեւանկէս վարդապետ, կոչեցեալ Լաստիվերցի կամ «Ըլաստակէս կոչեցեալ Լաստիվերցի», ըստ ք. 124 Չեռազարի վանացի գրեւոյ ի թուին Ռեք Բ — 1603 (Յաշտեմ,

